

# SUL3WUSU

մասն ով պահանջ են ունենալու համար, և սպասարկի  
պարզության համար են խնդիր ունենալու գործընթացը, ու այսուց  
ուղարկությունը ու այլ ուղարկությունները պահպանության  
մասն անդամականությունը ունենալու համար համարվում

# РЕПЕЧУСЬ СО

Տարեկան գիր Կամելիկ Լրաւոր.շ. 100 :  
Այս Լրատիրը ամեն երկու շաբթի օրերը կը նրանքարակուի :  
Պօջիսն դու.րս գացած Լրագիրերուն Փոսթային ծախը առ նոցին յ

**F**ECIT. ET CUPPET. GESTU  
... in primis quod est deinde qui postea... et in fine a me... quod est  
... qui dicitur... et in fine a me... quod est

... et ipsi eis adiutorum gradus ad ducit hunc vestrum  
et, obsequiis ac regalibus aliis & auxiliis suorum, ad eum per  
ducit ad ipsius regnum, quoniam pater noster, qui es in celo, sicut  
vult, neque in celis sed in terra regnem suorum regnare voleamus.

ակեց աւ.ցողը դիտի վճարէ տողին 40 մարտէ ։

# РУССКАЯ

ԵՐԵՎԱՆԻ ՏԵՍԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՊՈԵՍ ՅՅՈՒՆԻ

Ա ԵՀԱՎԻԱՆ ԲԻՔՆԱԿԱԾ ՄԱԹՈՒԵՆ ՄԱՔՐԸ ԳԱ-  
ԼՈՒ ԱՊԵՆԾԱՅ ՅՈՒՆԻՍԻ 5 ԲԽ ԳԻՆԵ ԱՄԱՅԻ ԱՊԵՆԾ ԳԱ-  
ԼՈՎ ԻՐԻԿՈՒԱՆ ԱՄԵ ԱՊԵՆԾ ԳԻՉԵՐԸ ՆԱԼԸ ՀՈՆ ԵՐ-  
ԿԱԾ ՆԵՍԵՐ , և ՆՈՎՈՆ ԱԼ Ձ ԱՌԱՆՑ ԺԱՄԱՋՔ ԵԼ-  
ԵԼՈՒ ԱՊԱՆ և ԵՐԿԱՆ ԺԱՄ ՎԵՀԱՎԻԱՆ ԲԻՔՆԱԿԱԾ  
ՀՈՆ ՄԻԱՑԵՐ է : Այն ԳԻՉԵՐԸ ՔԱՂԱՔԻՆ ԲՈՂՈՐ ԱՆԵ-  
ՐԸ և ՀՐԱՎԱՐԱԿԱԿԱՆ ՃԻՆՈւ ԱԾՆԵՐԸ ԿԱՆՑԵՑՎԱՆԵՐ  
ՎԱռԵԼՈՎ ՀԱՆՈՒ ԷԱՐԲԵՐ ԵՆ , ՎԵՀԱՎԻԱՆ ԿԱՍԿԵՐ ՀԵՄ  
ԳԱՄՈՒՄ ՆԱՆԵՐԵՆ ալ ՃԱՐԱՎԱՐՈՒԵՍՄ ՀՐԱՅԻ-  
ՎՈՒ ԹԻՆՆԵՐ ( ՓԻՇՆԿ ) Եղեր Են : ՅԱՑՈՐԴ ՕՐ-  
ԲԻՔՆԱԿԱԾ 30.000 ԳՐԱՆՆ ՆՈՅՆ ՔԱՂԱՔԻՆ ԿՐՎԱ-  
ՏՈՒՆՆԵՐՈՒՆ ՀԱՏԱԿ ԱՓԱՐԳԵԼ ՄԱԼՈՎ ԱԼԿԵՐ է  
ԱՆԿԵց ԳԵՎ ՚ի ՄԱՔՐԸ :

Իղմիք եկած ժամանակը թէպէտ երկար ժամա-  
նակ չէ կեցեր, բայց ամէն պէտք եղած տեղերը  
պարունք է . շուշաները, վաճառ անոցները, և քա-  
զաքէն գուրս խալս բուհար ըսված տեղը Տիրզեանց  
պերձապատիւ գերդաստանին առաջնորդութեամ-  
բը բանող թղթոց գործարանը, և անկեց նաւա-  
կաւ Պուռենօվա արուարձանը գնացեր, և քիչ մը  
ժամանակու Փափաղեան Յովիշաննեւ սաղային տու-  
նը հանգիստ առնելէն եռքը եւ դարձած առենը  
Դաշլա պատենու հրուանդանը բարձրասպատիւ Խա-  
լիլ փաշային շնինը տուած շագէշարժ աղօրիքն ալ  
տեսեր, և անկեց շոգէնապւը գարձեր է . Հայոց  
և յունաց արբազան արքեպիսկոպոսները քանի մը  
եցեւելի անձնիքներավ, և Խոմիք գտնուող բալոր  
օտար աւերութեանց հիւպատոսներին ալ ինքնակալը  
իւր ներկայութեանը ընդունեիլու բարեհաճեր է  
Դայէֆ շոգէնապւն մէջ . և ելլից առենը՝ ըսր  
ազգաց մէջ (տաճկոց, հայոց, յունաց և հրէից)՝  
բաժնուելու համար 240,000 զուռուշ ընծայ ձլ-  
գեր է :

Չանաք քայլ ձայն մը ելեր է որ վեհափառ  
ինքնակալը այս անդամի հան ալ պիտի հանգիսի . և  
այս ձայնու այնակէս հատպատճեն մը գտեր է որ  
տեղայն կտուալարիչ մէջ ապասիւ պատեն փա-  
շայն իւր պալատը վեհափառ արքային բնակութեր  
արժանաւոր բան մը ընելը համար՝ թէ նորսու-  
թեան անհրաժեշտ չու պէտք ունեցած տեղերը նորո-  
գելու և թէ վայելու զարդերով եղածին չափ  
զարդարելու համար է փառէկ ծախք ըսեր է . Բայց  
վեհափառ ինքնակալը Չանաք քայլ չէր հանդի-  
պած . միայն Ակլիաօլուի առաջ քանի մը լույէ  
կեցաւ , և անկէց համբան շարունակեց :

— Ենցեալ շաբաթ օրը յունիս 24, զինուորական նախագահութեան դպրատան աշակերտացը հանդիսաւոր քննութիւն եղաւ . և հան անձամբ ներկայ գտնուելու բարեհաջույցաւ վեհափառ ինքնակալը : Հոն առաջիկայ էին մեծագործեցութեան բարձրապատիւ նախարարները ; Գոյն խարբայ Առէջու փաշայն , գենակեալ (Ըէյին իւլիսամ) ; մեծ պարապետ Առէհամիլէտ Վլի փաշայն ; Թնդանողապետ Մհմէտ Ջէդհի փաշայն ; Դպրատան տեսուց մեծապատիւ Բարեհիմ փաշային և Վաչքայի զինուորական դպրատան կարգավոր յարգապատիւ . Վլի պէյին . և նոյն դպրատան բոլոր դաստանուներուն մեծ պատիւ բերաւ ուսա-

Ա պատմաց աշխարհական զայտ միաւ քառական առ և ու  
նողաց վաստորկած և այս մեջ հանդէսին մէջ յուշա  
ցուցած հմտութիւննին այս առ և այս առ այս առ

Երկուշաբթի օրն ալ նոյն հանգէստվ և նոյն  
յաջողուածքով՝ երկրաշափուե՛ գպրատան (միւ-  
հէնտիսիսանէին) և բժշկական գպրատան աշակէր-  
տաց քննութիւնը եղաւ մին համար ինքնակալը և  
ներկայ գտնուող բարձրաստիճան անձինք ուսանո-

ամեն վաճառականներու աշխաթը ընդունելի ե-  
զառէ

— Եղիսաբետի փոխարքոյ բարձրապատիւ Ապ-  
գաս փաշոյն ինկիլիպիւ ։ Ենաւառ մոցրաքաղաքի բը-  
ռագիտական թանգարանին մէկ գետաձի (աէնիզ  
այկըռը) մը ընծայ խրկեց . որ անցած ուղարկեմբեր  
ունոյ մէջ բունուածն էր Վլարբէն 1800 մզնն վեր  
(օպայոթ ըսուած կզեմին քուլ Ենիշոս գետաձին մէջ .  
Եյս կենդանին քիչ ջրով չի կրնալով ըլլով անիշց  
կինչեւ ։ օնուառ ողջ խրկեց մեծ աշխատութիւն  
էր ալ նէ ողջ օնուառ համաւ : Վմերիկացի մէկը  
կինչեւ 5000 լիրով սդէռ մին ասոլու եղեր էր ասի-  
րոյ բռնուելին առաջ Խոբէնմէրիէ , բայց մարդ  
էր ելեր խօսք տալու որ բռնէ ու քերէ : Եյս  
անգամի բռնուածը նորսածին ճագ էր . որ հիմա-  
կուց բաւական մէծ ըլլալով տարիքն առնէ նէ ա-  
հագին մեծութեան պիտի հասնի : Իր պահապա-  
ին շատ ընուանի է . և պահապանը որ արապ ֆէլ-  
ու մըն է . ողէկ ինկիլիպի լեզու կը խօսի : Գետա-  
ձիին պառկերու համար խրցիկ մը պատրաստեցին  
առաւեն մէջ . յարդով լեցուն անկողին և բարձ ալ-  
քին . Կենդանուցն ըլլինքը կարձ և գլխէն հաստ  
ըլլոլով քնանալու առենը գլխուն տակը բարձ  
իւղէ : Վրթընցած տակնը պահապանը քովը չի  
առնուի ինէ կը նեղանայ . եսքի ուղերյուն վրայ կը  
այսին : առ ջի ոսքերով խրցիկն վանդակը (խաֆէ-  
րը) կը ծեծէ մինչեւ որ գայ : Վերակուրն է կա-  
ծով մըրայորեն : Վինչեւ օնուառ գնաց նէ ա-  
սորժակը բռնու չը պակսեցաւ : Պ ուր մոնել ուղէ  
է ձիու պէս կը խրբնջէ . ջրոյ մէջ զուարձալի կեր-  
զով կը խազայ . տակը կ'ընկղզի , մէկէնի մէկ երե-  
զը կ'ելլէ . բիթօվը չու բը կը փչէ : Պ ողայէն առաջ

մէկ մը մտնելու ջուրին համը կը նայի :

— Պօսնայէն եկած վերջին լուրերէն կ'իմաննամք  
որ ամեն տեղ ապստամբները բարձրապատիւ ։ Ի՞ո-  
մէր փաշային իշխանութիւնը ճանաչելու և անոր  
հնազանդելու սկզբան էն։ Որ տեղ որ խռովու-  
թիւն ելած և սասառկացած էր նէ՛ բարձրապատիւ  
սպարապետին բանակի օգնականը (Եավէրի հարս)՝  
հոն կ'երթայ . ամէնքն ալ կատարեալ հնազանդու-  
թիւն կը ցուցաւնեն։ Վ.յս տեղս ասանկ հանդար-  
տած ըլլալով՝ պատեհաւթիւն գտած է սպարապե-  
տը զօրաց մէկ մասը զգուշութեան համար ։ Կիշու-  
կոզմը իրկել . թէպէտ Պէլլալուածքը ապստամ-  
բութեան վերջին մէկ ապօտիկ նշանը անդամ մընա-  
ցած է։

— Քանի մը տարիեւ ՚ի վեր Համբաւ գաււաս ը  
քանի մը անզգամ մարդիկ ելքը ըստ ասոր անոր ըն-  
չըց և ստացուածոցը շատ վեսաներ և գէշութի-  
ներ կ'ընէին։ Այս մօներս ասոնցմէ եօմն հսկի,  
որոց անուններն են Հասան քեահեա, Քատրի,  
Խոմացիլ, Խալիլ, Հիւսէին, Աէլիմ անուն սեւա-  
մորթ մը, և Խզէթ, տեղւոյն կառավարութիւնը  
ձեռք ձգեց, կապեց և Կաստանդնուպոլիս խրկեց։  
Վոնց առաջկուց ՚ի վեր շարագործ մարդիկ ըլլալը  
գաւասատանական կերպով մը ստուգելէն եաբը վե-  
ճիռ եղաւ որ ամէն մէկը երեքական տարի բանիան  
դրսուին։

— Աառտէնիսյի տէրութիւնը օսմանեան մէծազգը տէրութեան հետ ունեցած վաղեմի բարեկամութեանը նշան և հաստատութիւն սուրբ Վարդիստի և սուրբ Պատարու ասպետութեան կարգին նշանները մեծազօր տէրութեան փոխարքայ բարձրապատիւ Ծէշխտ փաշային և արտաքին գործոց առ սուչ բարձրապատիւ Վլի փաշային խրկեց ։ Կարձրապատիւ փոխարքային խրկուած նշանը շոշացնուն (պրիլանդի) անդամանուներով զարդարուած մեծարին բանէ ։ Օ ինսուլական գործոց տեսսուչ բարձրապատիւ Վուհամետ Վլի փաշային, թնդանօդաձիգ գօրաց և զինսուրական գործոց տեսսուչ բարձրապատիւ Վհմէտ Ջէթհի փաշային, և մեծ ծավալուտ բարձրապատիւ Վիւլյյանն փաշային ալ թագաւորին կենդանակրովը և շոշացնուն անդամանուներով զարդարուած մէկ մէկ տուփ խրկեց ։ Կապետութեան միջին աստիճանի նշաններ ալ խրկեց բարձրագոյն գրան գիւղանդպիր մեծապատիւ Ծէվքէդ պէյին, և գեսպանները վեհափառ ինքնակալին ներկայացնող (թէջիփաթճի) յարդապատիւ Քեամիլ պէյին, Կսոնցմէ վար պատուաց նշաններ խրկեց անցագիրերու (բասարբօռդի) գիւղանին վեհակացու յարդապատիւ Ծէշխտ պէյին, և բարձրագոյն գրան թարգման յարդապատիւ Պ Վէրաֆէնին ։

— Ֆուանսըզի հասարակապետութեան նախագահ | ուի Նաբողէոնը, որպէս անցածները օսմանեան մեծաղօր աէրութեան վեհափառ կայսրը մէկ փառաւոր պատուայ նշան մը խրկած էր, մեծաղօր աէրութեան կողմէն Փարիզ նատող Պ. Բալիմաքի գեսագանին՝ պատուայ լէգէոնի (լէմիօն տ' օննեօր) մէծ հրամանատարութեան պատիւը և նշանը տը հաւէ :

— Վրանաըզի ոօստան ընկերութեան օրօնէ ա-  
նուն շոգէնաւով անցեալ երկու շաբթի (յունիս  
19), Պ. Տըլամարդինը և իւր կինը, և Պ. Շամ-  
պօրան և Պ. Շամբօ, Կրտստանդնու պօլիս հասան-  
քաղութին մէջ կամ Պէյօղլու մէկ բնակարան մը-  
վարձել չուղեցին. որովհետեւ Պ. Տըլամարդին եր-  
կար ատեն մայրաքաղաքս կենալու գիտուորութի-  
չունենալով, նոյն օրօնէ շոգէնաւէն գուրս չելաւ .  
որ նոյն նաւովը թղմիր պիտի երթայ. և ոյս պարա-  
գայիս համար գալք ու շէէկ կիմացուերլով անցած շաբ-

Թըվան թերթերնուռ մէջ չի կրցանիք ծանուցանել:

Ղաբաթ օրը յունիս 24. Պ. Տըլամարդին վեհափառ ինքնակալին ներկայանալու արժանացածին երկու Ճանապարհորդակից բարեկամներուն հետ , Գուանսուզի գեսապանատան թարգման Պ. Տօրքան ալ թարգմանութեան պաշտօնիւ հետ գլուխուեցաւ : Վեհափառ ինքնակալին քովին էին փոխարքայ բարձրապատիւ փաշայն . և Վհմէտ Ջեղհի և Վուհամմէտ Ալի բարձրապատիւ փաշայները : Վեհափառ ինքնակալը այս մեծանուն հիւրոյս շատ մարդասիրութիւն ցուցուց . և որսիվետեւ նօյն օրը ինքնակալը զինուորական գպրապանն քննութեան վեհապիտի երթար , և մեծազօր տէրութե բոլոր բարձրասահման պաշտօնատէրերը և երեւելի անձինք հօն պիտի գտնուեին . Պ. Տըլամարդինն ալ հրաւիրեց օր գտնուեի . ասիկայ ալ մեծ չնորհակալութեամբ հրաւեր հրաւերը ընդունեց և քննութեանն ալ գտնուեցաւ :

— Ո՞եծազօք տէրութե կողմէն Վիեննա գեռ  
պանական գործով կեցող Պ. Առևզուրուսին բարձ  
րագոյն գռնէն հրաման գնաց որ Հռոմ երթայ  
քահանայագետին իւր մայրաքաղաքը դառնալը և  
աշխարհական իշխանութիւնը ապստամբեներուն  
ձեռքէն նորէն իր ձեռքն անցնելը չնորհաւորելու  
համար :

— Հկամտից դիւանին. ( մալիկ քալէմի ) գրա  
գիրներէն Վզբէ ֆէնտիին վրայ քանի մը երեւելի  
յանցանքներ ստուգուելէն եպքը այն ալ իմացուե-  
ցաւ որ իր հօրդ կենաց կամ հանդսութել գէմ  
ալ ծուռ և անվայել դիտաւորաւթիւններ ունի ե-  
ղեր : Աւատի այս մարդու իւր պաշտօնէն վստընո-  
ւեցաւ . և բարձրագոյն խորհրդարանին տուած

վճռացն համեմատ՝ որն որ վեհափառ ինքնակալն  
ալ հասասառեց, վեց ամիս միջոցաւ բառիսն արվե-  
ցաւ. և վեց ամիսն եաքը՝ իրեն անկեց եաքը ազէկ  
կենալուն երաշխաւոր մը ցուցընելով՝ արժանի  
գանուած պատիմէն անանկ պիտի ազատի : Եղափ-  
հանի և յարգութեան տէր մարդոց իրենց յան-  
ցանքին համեմատ պատիմ գանելլ՝ գատաւորաց  
արդարութեանը պարծանք բերող հաւասարիք մը  
ըլլալէն զատ՝ հասարակութեան մէջ գանուող չա-  
րագործներուն ալ աչքը եվլոք կը վախցնէ, և  
զգաստանալուն պատճառ կըլլայ :

— Այս յիշողութեան հրաշալի օրինակ մը կը գտնուի այս օրերս մայրաքաղաքիս մէջ, Պ. Հերց Տաննէմանք անուն եւրոպացի մը, աղքաւ և կրօնիւք հրեայ: Եսոր յիշողութեանը վրայ առ արտառոց բաները կը պատմուին: Հրեից գրով և լեզուով աստուածաշունչ շատ տեղ տպուած է: Կրոտանդնուազօլիս, Վէնէտիկ, Փարփղ, Դնտուա, և այլն. և ամէն մէկ քաղաք չէ թէ մէկ, այլ շատ անդամ տպուած: Ըսելէ որ հարիւր կերպ տըպուած աստուածաշունչ կայ հրեից լեզուով. այս աստուածաշունչներէն մէկը, որն որ կ'ըլլայ, որ տեղ որ տպուած կ'ըլլայ նէ ըլլայ, առ, իրեն իմացուր թէ որ թուին որ տեղ տպուած է. մէջներէն տեղ մը բաց, տողին մէկը մատովսդ գոյէ. բացածիդ թղթահամարը դրուցէ և գոյած տեղդ աւ հեռուէն ցուցուր անանկ որ, տեսնէ թէ երեսին որ տեղերն է գոյած տեղը: Ոիսայն այսքան մը տեղեկութիւն առնելով նոյն հետայն մատիդ տակը կտութիւն առնելով նոյն հետայն մատիդ տակը մնացած կտոր խօսքը առաջնին գրէն մինչև վերը ջին գիրը կը կարդայ, և միտքը կը բացատրէ: Ուէ որ տպագրութեան սխալ կայ նէ կարելի է, որ այն ալ զրուցէ: Եյս մարդուս աչքի տեսութեամբ աւ

բագ հաշուելն ալ զարմանալի է . Անկ գիրքը մը  
առ ձեռքդ . մէջէն մէկ տեղը բաց . մէկ երեսը  
քանի տող ըլլալը հարցուր և գիրքը գոյէ : Եսն  
հետայն քեզի պատասխանը կուտայ . և պատաս-  
խանեայն Ճիշդ ըլլալն ալ իսկայն կրնաս համկընալ-  
տողերը համբելով : Այս զարմանալի յիշողութեա-  
նը ասպացցները քանի մը աեղեր ցուցընելով պար-  
գեւներ և վկայականներ ալ առեր է : Յունաց-  
թագաւորը ասոր մէկ պատուադրամ մը տուեր է  
իւր թագաւորական կենդանափրովը տպուած . և  
հռչակաւոր Անդէռնիս իշխանէն ալ վկայական-  
ունի : Այս հրեայն այս օրերա Պէօյիւք տէրէ գըտ-  
նուելով՝ այս մօտերս իր յաջողութեան փորձերը  
հոն հրապարակաւ հետաքրքիր եղողներուն ցուցը-  
նելու միաք ունի :

— Յունիս 26, Երեքշաբթի, առառու ժամ իննին  
առեններ կրտսանդղուազլիս Երկրաշարժութեան  
բաւական սաստիկ ցնցում մը իմացուեցաւ որ

Իւսքիւտարի կողմը խիստ թեթեւ անցաւ :

— Այս գիշեր Փաղլը փաշա ըսված թաղը հըրդէհ մը պատահելով, մէկ փայտաշէն խան մը այրեցաւ, ուր օտար անձինք կը պառկին։

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ : Եփ աղէկ ժամանակ է որ՝ Առ  
լար խան անուն ապստամբին երեսէն պարսից եր-  
կիրք իր հանգստութիւնը կորսնցուցած էր : Առ-  
բագրաց նախընթաց թիւերուն մէկուն մէջ պատ-  
մեցինք թէ Պարսկաստանի ապստամբութիւնը շատ  
տկարացած է . մօտերս առնուած լուրերը կը ծանու-  
ցանեն որ թագաւորական զօրքը Վէշէտ քաղաքը  
ապստամբներուն ձեռքէն առեր են : Այս քաղաքս  
Խօրսաան գաւառին պինստ տանւր քաղաքներուն  
մէկը ըլլալով ապստամբներուն ապստանարան մը  
եղած էր . ուստի ասոր առնուելովս ապստամբու-  
թիւնը վերջացած կրնայ սեպուիլ : Ասոր համար  
պարսից թագաւոր Առաջորդէտոին շահը Դէհրան  
մայրաքաղաքին մէջ և բոլոր իրանի տէրութեան  
քաղաքներուն մէջ հասարակաց ուրախութիւն ըլ-  
լալու հրավարտակներ հանեց :

ESTERET LAFETE

ԳԱՅՆԴԱՅ. | ուի Ֆիլիք իր կեանքէն վախճակ  
սկսելով Փռանոսցէն իր բարեկամները քովզ կ'ու-  
զէ : Պ. թիէր . Պ. Կիզօ . Պ. Պրուեի . Քովզ գա-  
ցին տեսնուելու . և մօներս ալ Պ. Հօրաս Վէռ-  
նէ անուանի պատկերհանը և Պ. Տըլէսէռ իր քո-  
վզ ուղեր էր . ասոնք ալ Փարիզէն | ծնառա երթա-  
լու Շամբայ ելան :

— Կուամմն ձէնէռալը առաջարկութիւնն մը ըրաւ օրէնսդրաց ժաղավայն, սրաբէս զի առաւել ապահովութեան համար կառավարութեան ժողովը Փարփղէն Վէրասայշքաղաքը վերցուի, որ Փարփղու հարաւայն տրեւմունեան կոզմը կ'ինայ, 20 ժլթէր կամ վեց ու կէս ժամ հեռու : Այս առաջարկութիւնս առաջները մոփկ ըլլուեցաւ ալ նէ՝ ետքէն աւելի պատշաճ գատեցին քանի մը մարդ յատկացընել որ քննութեան առնեն և ընդունելի կամ ընդունելի ըլլալուն պատճառները բացատրելով տեղեկացուցիչ գիր (ռաբրու) ասն ժողովայն, Քառանոսի առաջին հասարակապետութեան ժամանակն ալ օրէնսդրաց միութիւնը (քու լէ ժիստադիֆ) Վէն Քլու քաղաքը վերցուցին, որ Փարփղէն Վէրասայլ երթալու գրեթէ կէս ճամբան է, և այն ատենն էր որ՝ հասարակապետութեան ութերորդարին պիտի մեր ամայ 18 ին (1799 նոյեմբերի 9), Նաբոլէսն Պոնաբարդէն ուղղիչ (տիրեքդօսու) ըսված ատեանը վերցուց և երեք հիւպատոս հաստատեց, որոց առաջներ ինքն եղաւ, և ասով կամաց կայսր կայսր ըլլալու ճամբայ բացաւ իրեն : Հիմա ալ կենցաղակիրիժ անձինք կուամմն ձէնեռալին այս առաջարկութեանս ասկիէն ասանկ բան մը կը գուշակեն : Այս այսքանս ալ հերիք չի սեպելով կ'ըսեն, որ՝ Շանկառնիէ ձէնէռալը ինկիլզի Ոնք ձէնէռալին պէս բան մը ընել կը խորհի, որ 1660 ին ձեռք զարկու, Քոօմիլի հաստատած հասարակապետական կառավարութիւնը վերցուց, և հին թագաւորութեան օրինաւոր յաջորդ Կարլոս Բ. լ. օնտառա բերաւ թագաւոր նատեցաց, Այսոր պատմութիւնը որ հետաքրքրական և հրահանգիչ բան մըն է, լրագրոյս յաջորդ թերթերուն մէկուն բանասիրական կը գնենք : Պուի Նաբոլէսնին Շանկառնիէ ձէնէռալը բռնելուն պատճառ ալ ասիկայ կուտան, երբ որ ասիկայ և զինուարական գործոց տեսուչ տ'Օբուլ ձէնէռալը իրարու հետ աւրուեցան նէ, ինքն անձամբ մէջ մտաւ հաշտեցուց, և ետքը մէկ մեծ հացիկը ըսյթ մըն ալ ըրաւ, բոլոր բարձրաստիճանն զինուորական ձէնէ

ուալներն ու օֆֆիսիալները հրատիրել լով։  
— Օտղային զգօրաց հրամանատար մը Պ. Հեպ-  
րար անուն անցածները մեռնելէն ետքը կտակա-  
գիրը եշտ , որուն մէջ 5000 ֆռանք կտակ ըրէր  
էր այն մարդուն որ գեղին տենդին (Փիէվուր ժօն )  
պատմութեանը և նշաններուն և դարման տանե-  
լու կերպին վրայ աղէկ գիրք մը հրատարակէ . Այս  
հիւանդութիւնս եւրոպա մինչև հիմայ խիստ քիչ  
տեսնուած է . բուն աեղն է Ամերիկայի հասարա-  
կածի և այրեցած գոտիին տակը ինկած երկիրնե-  
րը . շատ կոտորած կ'ընէ . տարափոխիկ է . և մին-  
և հիմա մէկ առէկ ուեղ մր ռանուած է :

— 1 — բագրոյն թիւերուն մէկուն մէջ պատմեց  
ցինք անուանի կը լիւսաք քիմիագէտին մեռնիլը :  
Ասիկայ մեծ մարդու մը զաւակ չէր . միայն իրեն  
անխոնջ խուղարկութիւններովը քիմիական գիտու-  
թեան մէջ ունեցած արդիւնքովը չէ թէ մինակ  
ի՞ք անուն ստացաւ , այլ և ֆւանսող ազգին քի-  
միագէտներուն ալ անուն ստանալ տուաւ : Ուա-  
տի ֆւանսողի հասարակագետութեան նախագահը  
իբրեւ ՚ի նշան ազգային երախտագիտուե վճռով  
հրաման ըրաւ որ՝ ազգային սնառուկէն ծախըը լը-  
լալով ասոր արձանը շինուի և իրեն կենդանուե  
ատենը գաս տուած սրահներուն մէկը դրուի :

— Յունաց գործայն համար ինկվիլիզի և ֆռան-  
սրզի մէջ ինկած պաղտութիւնը վերնալը և դեսպա-  
նական գործերուն առաջնոր պէս ընթացքնին շա-  
րունակելը ֆռանսրզի արտօնքին գործոց տեսուչ  
| ահիդ ձէնէւալը յունիսի 21 ին ազգային ժողո-  
վայն իմացուց : Աթէնք Պ. Ուայզին և յունաց ար-  
տաքին գործոց տեսուչ Պ. | օնտոսին մէջ եղած  
դաշնագրութիւնը ետ ձգուեցաւ . | օուտ Բաւ-  
մէրսդոնին և ֆռանսրզի դեսպան Պ. | Տրուէն տը-  
լուիին մէջ | օնտուա եղած դաշնարզ սիմիք քամէ :

ԱՆԳԱՄԱ: Այս գիես այն գիեն չօլուա հիւանդութեանն ձայն ելաւ նե՛ դեղեր ալ սկըսան առաջարկել: Պ. Մաքրատէ անուն ինկիլիդ բժիշկ մը կը օսսից լուսաւծ օռանեման հեղուկը հիւանդու-

հաղ օստի մէհ ըստաւած օդասամա հնզուկը հրւասդու-  
թենէս բռնուազզին չնչել տալսվ խորունկ քռունի  
մէջ ձգեր է . որով հիւանդութեան ազդեցութիւն  
բոլորսպավին անցեր , և միայն տկարութիւն մը մնա-  
ցեր է : Այս բանիս փորձը յիշեալ բժիշկը Հընտ-  
կաստան Հօվքահ տեղին հիւանդանոյը շատ մար-  
դու վրայ լրեր է . մէկ մարդ մը անդամ չէ մո-  
ռեր մէջերնուն : 1848 ին Քօլեռային հօտոֆօռմ ըս-  
ված հետուկը փորձեցին . որ սովորաբար վլբարցի-  
ները վէրբ պանցողի մը վրայ գործողութիւն ընե-  
լու ըլլան նէ հոտոտալ կուտան որ Խմիթ և ցաւ  
չիմանայ . և այն ալ յաջադեցաւ : Քօլոֆօռմը քանի  
մը վլաններ կրնայ հասցնել հիւանդին . իոն օստի-  
ճէնօն այն վիասը չունի :

— Փարբեզէն ինկիլեղի դայնը օրագրին կը գրեն Ա'ածծինի, և ուրիշ տասն ալիտալցի փախստական, այս օրերս ասկէց անցան | Ժնուռա երթալը : Օսւիցերիի նոր ընտրութիւնները արմատական ներուն և յեղափոխականներուն ուժը կտրելով՝ որ ասոնց գլխաւոր ապաւէն անոնք էին, ասոնց ալ հարկ եղաւ որքան հնար է նէ չուտով | Օսւիցերիէն հեռանեաւ :

— Խնկիլիղի թագուհին յունիսի 18 ին երիկուն  
նը ժամ 5 ին (ըստ Եւրօպացւոց), կառքով Քէմպ-  
րիձի գլխին պալատուր երթալն իրեն, մէկ մարդ-  
մը, որուն հագուստէն կ'երեւէր որ էփ աղէկ մեծ-  
կակ աստիճանի մարդ մըն է, կառքին վրայ վա-  
զեց, և ձեռքի պատճենը թագուհին զարկաւ :  
Հարուածը երեսին եկաւ, և գլխուն գլխարկին  
ալ մէկ կազմը որ ճակատին վրայ կ'ուգար, և զմաւ-  
ելով ձեւէն ելաւ : Քանին ները շուտ մը մարդը  
բանեցին, և մօտ գտնուած ոստիկանութեան գոր-  
ծակալին տարին, ձեռքէն ալ պատճենը առին : Մար-  
դուն անուննը, պաշտօնը, և ինչու համար այն ա-  
տելի գործը ընելլ հարցուցին : Խունը Ոսպէսոգ-  
Բագ . ձիաւոր զօրաց գնդապետի տեղակալ . բայց  
ինչու համար զարնելլ շրսաւ : Թագուհին այս  
հարուածէն վեսա մը չեղաւ . և հասարակուն սիր-  
տը ապահովցրելու համար նոյն իրիկունը Աէտրօ  
ալ գնաց :

ԱԽՍԴՐԻԱ: Ինչպէս որ ժամանակին պատմված է, Վիեննայի ազգամքութեան ժամանակը ուսանողները սաք ելած ազգամքներուն հետ միաբանած էին։ Եշոքը երբ որ կառավարութիւնը զօրաւոր ելաւ, այն ազգամքութեան կեդրոնի պէս եղած գպրոցները գոցուեցան, և ուսունողները այս գին այն գին ցրուեցան։ Եշոքը երբ որ կայսրը յանցաւողներուն ընդհանուր թողութիւն եղաւ, ասնոք ալ Վիեննա գարձան։ Հիմայ գըպրատունները բացուելաւն, և այն ատենինին ցրուով ուսանողներէն ով կ'ուղղէ նէ նորէն այն գըպրատունները մասնելու կարող ըլլալուն թոյլտուութիւն եղած է. բայց ով որ այս գըպրատուններուն մէկը մասնել կ'ուղղէ նէ՝ քաղաքական բաներու բնաւ շխառնուելու երգում սիմոփ ընէ և անանկ մտնէ։

Վաճառիստունի խռովութեան սկզբան ատե-

սերմական կառավարութիւնը յանցաւորներուն գրւ խաւորներէն զատ մնացածներուն ընդհանուր թողութիւն տաւաւ , ցրուղները գալով՝ ամէնը 55,000 հագի պակաս մնացին . և ասոնք ամէնն ալ գուրս երկիր գացած ըլլալով ետ գառնալ չուզող ները չեն , ոյն միջոցին կամ նոյն իսկ Վաճառիս տանի շփոթութիւններուն մէջ խառնուելով՝ կամ որիշ երկիրներ իրենց բնական հիւանդութիւնն

վը մեռածնէր ալ կան։  
— Կայսերական դիւաննէն մէկ կարգադրութիւն  
մը եղաւ որ, Վէրօնա քաղաքի գատողական գե-  
րագոյն ատեանը անկէց վերնայ և Վիեննա հաս-  
տառուիր, անանկ որ՝ Վէրօնայի ստորին գատողա-  
կան ատեաններուն որոշումէն բողոք ընել պէտք  
ըլլայ նէ Վիեննայի ատեանին բողոք ըլլուի : Վի-  
եննա գանուող երեւելի խոտացիները ասոր վրայ  
աւսդրիական կայսերութեան մեծ գատառանա-  
պետ Պ. Շմէրլինկին պալատը ժողովնեցան։ ասոր  
դէմ բողոք ընելու ։ ըսելով որ՝ ասիկայ Խաղաղացի  
գաւառներուն շատ մեծ վնաս կը բերէ։ Հոն տես-  
նուած գատերուն շատը, մանուանիդ վաճառակառ  
նութեան վրայօք եղածները երկու կողմին ալ կըր-  
նան կործանում պատճառել, երբ որ դառը Վի-  
եննայի գերագոյն ատեանին բողոքելու պատճա-  
ռաւ ուշնայ նէ : Պ. Շմէրլինկ այս յարգի ան-  
ձանց խոսացաւ որ ըստ աղերսնին պաշտօնէից  
խորհրդարանին խմացընէ :

ԳԵՐՄԱՆԻԱ : Հաննովեր քաղաքը մարդ մը բըս-  
նեցին , սրուն վրան շատ կասկածելի նշաններ ե-  
րեւելավուտեղական կառավարութեան մարդոց միտ-  
քը արթնցուցեր էր : Վասր խելքը քիչ մը փախուկի  
կը նմանի . վրան կարմիր պատեհքի (խըն) մէջ պա-  
հած գաջոյն (խանչէր) մը գտան . և Պէտլին եր-  
ժալ կ'ուզէր : Քիչ մը ժամանակ Քէօլն քաղաքին  
շըջակացները պարաւեր է . և ռամկապարական կող-  
ման գլխաւորներուն հետ տեսնուիլը շատ մարդ-  
տեսեր է : Հիմա լ օնտուայէն կուգաց կոր . և քա-  
նի մը նշաններէն նայելով գատելու ըլլանկ նէ՛ փա-  
խրասականներուն պինու կամակորներուն մէ կուն-  
հետը մտերիմ բարեկամութիւն աւնեցեր է . և  
այս մարդաւալ լ օնտուայի գաղմնի ընկերութեանց  
մէջ արտաքայ կարգի գործունէութիւն ունեցող  
մարդ մըն է : Վաս ամէն նշաններու կը ցըցընեն որ  
այս մարդաւալ Պէտլին երթալու գիտաւորութիւ-  
նը՝ լոկ քաղաքը տեսնելու համար չէ . Այժեկէին  
փորձած ու չլաջազածը մէկ մըն ալ ասիկայ փար-  
ձել կ'ուզէ եղած :

**ՀՐԱՄԱ**: Երաստանդնութպօլսոց տաճկական ճէրիդի  
հաղաքի լրագիրը կը պատմէ որ, Հռոմայու քահա-  
նայապետին կտղմէն յատկապէս որոշուած մարդ մը  
ֆանեսը և բնիկլիցը և աւագը իսպիտի-  
յի և սուսաց արքունիքը պարտելու ելած է . և  
նպատակը ինչ լրացը հասկրցուած չէ :

Ո-ՌԱՍՏԱԾԱՆ : Պէս լինէն Փարիզու կայէտ պը  
ֆռանս օրդագիրէն կը գրեն : Արիզոնայս կայսէր Վար-  
չաւէն յանկար երթալը երկու պատճառ կրնաց  
ունենալ : Առաջինն է պամիկալարական կողմբ ամէն  
նը մէկէն ոտք ելեր են տէյի ականջը հասած համ-  
բաւ մը : որպէս թէ ասոնք ամէն մէկը իրենց գլուխ-  
ութած տեղի տիրով իշխանները պիտի մեռ ցընէն  
ուռասաց կայսրէն սկըսելով : Այս գաւակցութեան  
եւ առենքնեան պահանջանք առանձին

սահսա և ինկիլմէւռաւ : Վանց գլխաւոր հնարքը  
այն է կ'ըսեն , որ մալեռանդն և կէս մըն ալ խենթօ  
զինուորներ գտնեն . որոնցմէ թագաւորները կատ-  
կած չեն ունենալ : Եւ երբ որ ասանկեները բանկ-  
ծակեն և չփյաջողի նէ՝ կուսակիցները շուտ մը  
համբաւ կը հանեն որ այն բանը ընողը խենթ է ե-  
զեր . և այս խօսքս հարկաւ ճշմարիտեղ ալ կ'ու-  
նենայ . որովհետեւ անանկ բաներու համարձակալ-  
մարդը հարկաւ քիչ մը խենթութիւն ունենալու  
է : Նիկողայոս կայսրը Որուսաստանի մէջ տանկ  
գժիսային դաւաճանութիւններէ չի վախնար . ար-  
քայասպան խորհուրդները տակն ու վրայ կ'ընէ  
թէ որ ազգին մէջ անանկ խորհուրդ մը լլլայ նէ :

Երկրորդ պատճառն այն է որ՝ Նիկողայոս կայս-  
րը լսած ունէր որ ինկիլիզի տէրութեան արտաքին  
գործոց տեսուչ | ու ու Շալմէրագընին կողմէն այլ  
և այլ գործերու պատճառ անքներսվ Որուսաստանի  
մէջ լրտեսներ պիտի գտն . և գործերնին ալ երկար  
ատեն Որուսաստան մնալու գործ մը պիտի ըլլայ

Ղեմք կրնար ըսել թէ ինկիլիզի արտաքին դործոց  
տեսուչ նախարար յիրաւի այդ գիտաւորութեամբ  
է . բայց Եւրոպայի երկու մեծամեծ կայսերու  
թիւն՝ որ հետք հաջորդակցութիւններ ալ ունին,  
այնպէս կը կարծեն կոր :

ՏԱՅԻՄԱՌՈՒՔԸ: Եայս թագաւորութեանո գերմանական գաշնակցութե հետ հաշոռուելուն վրայօք պէտք եղած խօսքերը | օնտուա կ'ըլլան: Որուսաց տէրութեան առաջարկելովը՝ ֆռանսըզի և ինկիլզիք տէրութիւնները այս բանիս մէկ որոշում մը տալու միաբաներ են, բայց բանը աւելի հաստատուն կերպով լլմշննալու համար կ'ուղեն որ Բրուսիայի կողմէն ալ մարդ գըտնուի. որուիշեամեգերմանական գաշնակցութեան կողմէն Տանիմառքայի հետ պատերազմող ասիկայ էր: Եւ հաշտութեան հիմնական պայմանները ասոնք պիտի ըլլան:

1. Տանիմառքան հին վիճակին ամբողջութիւնը  
պիտի ունենայ . ինչպէս որ ուներ 1848ին : Հօլց-  
դայն դքսութեան | աւենազուրկ բառած մասը կը-  
նայ . գերմանական դաշնակցութեան հետ միաց-  
եալ մնալ . բայց անանկ որ՝ երկրին մասնաւոր կա-  
ռավարութեանը շատ դպչելը լայ . որ կ'ըլլայ ան-  
շուշո՞ թէ որ Տրուսիայի կողման հետ միաբան-  
ուի :

2. Տանիմառքայի թագաւորութեան ժառանի  
գունե օրէնքն ալ հաստատուի անանկ որ՝ ով որ Տա-  
նիմառքայի թագաւոր ըլլայ նէ, Նուզդայնի գունք-  
ովն ալ անիկայ ըլլայ։ Մասր վրայ Պալիեէրայի Վիւ-  
նիս քաղաքի օրագիրը կ'ըսէ որ, Տանիմառքայի  
թագաւորը արու ժառանգ չունեցած մեռնի նէ՝  
(Օլտէնպուրկի գունքը թագաւոր պիսաի ըլլայ լո-  
ւածը՝ սուտ ելաւ։

3. Խնչ սր. 1849 ին յուլիս 10 ին հաշոռութեան պայմաններուն իրեւե նախաշաւիդ գրուեցաւ և նէ՝ անիկայ անխախտ պիտի մնայ , այսինքն՝ Ըլքվեկի գրասութիւնը ամբողջ Տանիմառքայի ձեռքը պիտի մնայ . բայց իրեւե մասնաւոր՝ իրեն կցորդ գաւառ ներուն ամէնէն ժողվուած անդամներէ բաղկաց- եալ կառավարութե խորհրդարան պիտի ունենայ :

— Այս երկրիս վերջին լուրերէն կ'իմաննամք պը  
կառավարութիւնը զինուորական պատրաստութիւննե-  
րը մեծ փութով առաջ կը տանի, և պատերազմի  
կը պատրաստուի : Տանիմառքայի ձիւաւոր պահա-  
պան զօբքին ալ հրաման գացած է որ պատերազմի  
մէջ մանելու պատրաստ ըլլան . որովհետեւ անանկ  
կ'երեւի կառավարութեան որ՝ նորէն պատերազ-  
մելուն առաջը պիտի չի կրնայ առնութիւ : Եսւդ-  
լանուիայի լուրերն ալ պատերազմի պատրաստու-  
թեան վրայօք են, և Ըլքվիկի սահմանագլուխը  
շատ զօբք կայ : Խագաւորը ինքն ալ ժողովուրդին  
րրած ատենաբանութեանը մէջ իմացուցած է որ,  
կառավարութիւնը տէրութեան պաշտօնեայնե-  
րուն պիտի ձգէ, և ինքն ալ բանակին հետ պիտի  
երթայ :

ԱՄԵՐԻԿԱՆ : Խօթէզ բազդախնդիրին քանի մը  
նաևով և քանի մը հազար մարդով կուլէլ (Օսլէ-  
անէն գաղանի կերպով Քուպա կղղին սպանիացի-  
ներուն ձեռքէն որպէս թէ գողնալու երթալլ երթ-  
որ Վմերիկայի միացեալ նահանգաց կառավարու-  
թիւնը իմացաւ, նախագահը նոյն հետայն ամէն  
ծովեզերեայ քաղաք և ամէն պատերազմական նո-  
ւաց հրամանատարներուն պատռուէր խրկեց որ այն  
նաւերէն ուր որ տեսնեն նէ բռնեն դարձնեն, և  
մէջի մորդիկիր բռնեն կառավարութեան բանձնեն :

Ոյխափ 21 ին ժողովքին մէջ Պ. Ռւիսպըր ծերակուտին առաջարկեց որ այս բանիս համար նախագահէն շնորհակալ ըլլան։ Բայց Պ. Ռւօքըր ուղեց միացեալ նահանգաց գերադայն գանաւորէն հարցընել և համկընալ թէ ինչ իրաւունք ունէր այս կարծեցեալ յեզափախութիւնը ընդ հատելու կամ բոլորովին խափանելու։ Պ. Ռւլի ասոր թէ երեւաւ և ուղեց նախագահը դատաստանի ալ կանչել երեւ հասարակագետութիւն չուզագ։ Պ. Ռւիսպըր ալ նախագահին պաշտպան կեցաւ։ և պնդեց, 1818 ին հաստատուած չէ պարութեան մէջ Վահիկայի միացեալ նահանգներուն կառավարութիւնը հաստատուն պահելու համար նախագահը իր ըսած գործոյն մէջ կատարեալ իրաւունք ունէր։ Եւ ըսաւ որ, մինչեւ Շէքըըն ձէնէս ալին նախագահութեան ժամանակը միացեալ նահանգաց գործադիր իշխանութիւնը խստացած էր և երաշխաւոր եղած էր իր ձեռքէն եկածին չափ չափ ընկը ընելու։ որ Քուպա կղզին սպանիացիներուն ձեռքը մը

Նայ, քանի որ նոյն բնկ Ապանիայի տերութիւնը  
իւր յօժար կամաէլ այս կղզին ուրիշ տերութեան  
մը չի տայ: Խօսքը վերջացրւց ըսելով որ՝ ինքը և  
ծերակուտիին անդամները ինչպէս հասարակապե-  
տական են նէ՝ նախագահը իրենցմէ վար հասա-  
րակապետական չէ:

Ո՞հացեալ նահանգաց կառավարութեան ժողովքին մէջ այս խօսքերս դարձած առենինք Քուպայի ասպատակութիւնը ու բիշ կիրազարանք մասած էր : Ո օքէզ չէ ըստ ած նաև ով վից հարիւր հոգ և ով Քուպայի Բառակենոս քաղաքը ցամաքին ելաւ մայիսի 18 էն 19 լուսնալու գիշերը : Համար եւ լեւնին քիչ մը ծանրիէ կ րլլուզ քաղաքին կաւակարութիւնը ժամանակ ունեցաւ շուտ մը մինչեւ Քոլիզէօ մարդ Խրկել, որ անկէց 10 մկոն է : Ասպատակները քաղաք ելլենուն պէս՝ որովհետեւ տեղերուն աղէկ մը տեղեկութիւն չունին, քաղաքին բանոը կոխեցին կարծելով թէ քաղաքին բերդը այն է : Ո՞հայն 15 հոգի կար հոն պահպանութեան համար : բայց սամնք աղէկ գէմ կէցան : Այն միջոցին խումբ մը զինուար ասպատակներուն վրայ քալել սկըսաւ : ասսեց գլխաւորը Ո օքէզ այս քուպացի զինուարներուն տաենախօսութիւն մը սկըսաւ : որպէս զի իր կողմը գայլու հաճեցրէ : ասմնք պատասխանւոյ տեղ միաբն կրակ ըրին ասպատակներուն վրայ : Աւ որովհետեւ քիշու որ է ին՝ կրակ ընելով գէպ ՚ի կառավարչին պալսարք քաջուեցան : և անկէց աղէկ գէմ գրին Ո օքէզին մարդոցը . որոց Ճարը համելով պալսարին կրակ ուղին . և անանկ կարողացան քուպայի զինուարներէն քանի մը հոգի պատերազմի գերի բանել : Մով Ո օքէզ Քառակենաս քաղաքը առ ած եղաւ . շիտակ մաքար գնաց . և այն տեղի մնաու կը 50.000 ընեալ գտնելով անոնք առաւել :

Լօբէզին ընկերները, որ Քուպա ասանկ դիմագրութիւն գտննելու չէին. յուսար, իրենց առջեւն ինկող խարեքային խօսքին նայելով կը կարծէին որ Քուպա ելածնուն պէս բոլոր կղղեցիք զիրենք սիրով կընդունին և կղղին իրենց ձեռքը կը յանձնեն, այս տեսնելով աչքերնին վախցաւ։ Լօբէզին վրայ թափեցան. առաջ 50.000 ըուեալնիս կ'օգտէ, նաւերնիս մտնենք ետ գառնանք ըսել սկըսան. Հարկ եղաւ որ Լօբէզ հնազանդի. մինչեւ այնքան որ կղղին քաղաքներուն իրարու հաղորդակցութեան համար շինուած երկաթ ճամբան աւրրութելու խրկած մարդոցն ալ ետ գառնալուն ժամանակ չի կրցաւ գտնել. նաւը մոնաւ. Քաղաքին կառավարիչն ու երկու զինուորականն հրամանատար գերի բռնած էր. նաւը մոնելու ատենք ատոնք ալ թող տուաւ. փոխարէն խնդրելով որ իրենք ալ այն ցամաքը մնացած մարդիկը աղատ թող տան. որ օրինօք քուպացիներուն ձեռքը պատերազմի գերի մնալու էին.՝

Քահանաւը երբ որ բացն ելաւ, Ապանեօլի  
Քիշուսո ըստած պատերազմական նաւը ետեւէն  
ինկաւ . որուն ձեռքէն հազիւ ազատելով Քէյու-  
էսդ նաւահանգիստը մտաւ . որ Ապանիսի մէկ ու-  
րիշ նաւ մըն ալ իշղէլ ըստած . Հավանացէն գա-  
լով հոն երկաթի վրայ կեցած էր . Լօբէզ և իր  
տեղակալը յառան Ասեճէ զ այս նաւը ելան , և  
յաջորդ առտուն Ապաննա գացին . Տէօլ նաւը  
Ամբիկայի միացեալ նահանգայ կառավարութեան  
ձեռքն անցաւ . Լօբէզին հետ գացող երկու նա-  
ւըն ալ , որոց մէկն էր պէտք , և միւսը եւակայմ  
(իւչտիրէկլի) , Ապանիսի պիշտուսո պատերազմա-  
կան նաւէն բանուեցան գերի ելան : Լօբէզ ալ  
Ապաննա գացած իրիկունք բանուեցաւ և հոն  
բանտը դրուեցաւ . բայց քիչ մը եսաքը թող արբ-  
ուեցաւ : Մշա Քուպայի հու չակաւոր ասպատա-  
կութիւնը՝ որուն վրայ ինկիլիզի կառավարութեան  
ժողովքներուն մէջ ալ խօսք եղաւ : ասանկ ահա-  
գին կերպով սկըսաւ և ծալլանիսն կերպով լըմին-  
ցաւ . Լօբէզին յարգն ալ իրին մարդոցը քախը բո-  
լորովին կոտրեցաւ . որ այս բանին մէկ մըն ալ ձեռք-  
չի կրնար զարնել :

ՍԱՔՍՈՆԻԱ : Թագաւորը տէրութեան խոր հրդգականները ցրուեցյաւնիսի վին, և խորհրդաւնոցը գոցեց : Ես բանս առհմանագրական միապետութեանց կանոնին գէմ ըլլալով՝ Տրէզոտաքաղաքին օրագիրը որ Սաքսոնիսցի տէրութեան պաշտօնական օրագիրը կը սեղանուի, խորհրդանոցը գոցուելուն այս պատճառներս կուտայ : Գլխաւորը այս է կ'ըսէ որ, քանի որ խորհրդականները ժողվը ված էին նէ՛ բանմը ըրած չունեին : Ենթաւ թեան վրայօք օրէնքի նոր յօդուած մը անդամ հաստատած կամ առաջարկած չէին, այս վեց ամիս է . և

ապոլլօան մը չի կրնալ ըստ նշին յայտնի նշանով հաս կրցուցեր էին . միայն հակառակ կենալով թագաւորական կտուալվարութեան գործոյն արգելք կ'ըւլային : Ուստի , քանի որ ընտրութեան օրէնքը մը չի կայ ոչ առաջարկուած և ոչ ընդունուած , թագաւորը ուզո՞ց 1831 ին կառավարութեան կերպը բանել . և այն ատենալի ինչպէս էր նէ այն կերպով մէկ նոր խորհրդականաց ժողովը մը պիտի գումարէ : Են ատենուան կերպով ժողովը ազգին լըրութիւնը ներկայացընզ ժողովը մը չէ այլ և այլ կարգի մարդոցմէ ընտրուած և բոլորովին կառավարութենէն կախումն ունեցող ժողովը մընէ : Կազմ գրեթէ սահմանադրական օրէնքը բոլորովին կը խափանէր :

Թագավորը յունիսի 3ին նոր հրամանով մը  
Տրէ զա քաղաքին վրայէն պաշտօնան վիճակը վեր-  
ցուց է : Այս օրը ուրիշ հրամանադրով մը, որուն  
տէ բուժեան բայլը պաշտօնեայները սպառագրած  
էին, ինտա կերպերով չափ և պահման կը գնէ ըն-  
կերութիւնները ընելու և մէկ տեղ ժողովնելու իւ-  
րաւունքներուն գործադրութեանը . Ուրիշ հրա-  
մանադրով մը տպագրութեան ազատութիւնը կը  
զայէ : Յաւնվար 5ին մահուան պատմոյն վրայօք .  
տէ բուժեան մեծ գատառտանապետ Պ. Գ ինքիին  
ստորագրութեամբ ըյալ յայտարարութիւնը եղաւ .  
« Մացած ապրուան յունիսի 3ին եղած որոշման մը  
համեմատ, որ պաշտօնէ ից ժողովքին մէջ եղաւ,  
մահուան պատմիքը մինչեւ այս օրը խափանուած  
էր . և ասոր տեղը ուրիշ պատմներ կը տրուէին :  
Եյս բանիս վկայօք ալ օրինաց ամէն ուժը կառա-  
րելապէս տեղը բերելուն հարկը իմացուելով՝ պաշ-  
տօնեայները թագաւորին հետ միահամու միախոր-  
հուրդ ըլլարով . 1849 յունվար 3ին գրուած որո-  
շումը ետ կը կանչեն և կ'ոչընշացնեն . և գատառ-  
տանադրուն գործոց տեսաւ նախարարը ներկայիւս  
ամենուն կը ծանուցանէ որ, այս օրունէ եռքը  
գործուած յանցանքներուն մէկուն համար որ գա-  
գատառանաւ մահուան վճիռ տրուի նէ՝ այն վճիռը  
հարկաւ . և անմիջապէս ՚ի գործ սիմիք գրուի, թէ  
որ թագաւորը մասնաւ որ պատճառներու համար  
իրեն յատուի եղած շնորհ ընելու իրաւունքը ՚ի  
գործ գենելը պատշաճ չի սեպէ նէ » :

— Ո՞նկի քահանային հետեւող աղանդաւորները մեկ կրօնական ժողովք մը ընելու միոք սէնէին ժամանակէ մը ՚ի վեր : Այսոք վերջապէս Ապասնիսայի Ապրցիկ քաղաքը ժողիվը ցանքան . բայց կառավարութիւնը իմանալուն պէս ցրուելուն հրաման ըրտաւ . և ոստիկանութիւնն ալ ասոնց երեւելիները հարկագրեց որ քաղաքէն բոլորովմն դուրս ելլեւն : Ելան Մնհաղդ ըսուած պատիկ իշխանութեան Քէօթէն մայրաքաղաքը այս ժողովքը ընկել ուզեցին . բայց այն տեղի կառավարութիւնն ալ թողչի տուաւ : Պատճառն որ , Ապասնիսոյի յեղափականները ոսք ելուծ ատենը՝ որոց պատճառաւ Տրէզար քաղաքը պաշարման վիճակի մէջ դրուեցաւ , Ո՞նկի և ընկերներն ալ ապատամբութիւնն յեղափախութիւնն և հապարակապետութիւնն կարգութիւնը :

9,000,000,000

Հավանա կղզին, որ Քուպայի արևմտեան կողմէն է, ուստիով ցեղէն մէկ սեւամորթ կին մը կայ, տարիբ աղջկ մը ինք չի գիտաեր. բայց կը պատմէ որ Անրէտէ ըստուած վանքին շնորհլը գիտէ եղեր. և այն ատենն աւշափահաս աղջիկ մըն է, եղեր. ըսելէ որ՝ գոնէ տասն և չորս տարուան մը կայ եղեր. Վանքին հիմնարկութիւնը 1746 ին եղած է. կինը վերոգրեալ հաշուով 1732 ին ծնած կ'ըլլայ. և հիմա 118 տարեկան կ'ըլլայ. Ասիկայ ա.

Նանկ յիշողութիւն մը ունի որ՝ Ա փրեկէի ծովեցեր-  
քէն Քուպա գալը՝ Ճամբռւն ամէն պարտագայնե-  
րովը կը յիշէ ։ ամէն որ Եկեղեցի կ'երթայ ։ և ամէն  
ատեն մօտաւորն ալ չի նսյիր ։ որ սուրբին տօնն է  
նէ ։ թէ որ անոր անունով Եկեղեցի կայ նէ հան  
կ'երթայ ։

Եղին Հավանա կղզւայն մեկ գիւղին մէջ՝ որուն  
բնակիչները երեք հարիսր հսկիչնեաւելի չեն եւ-  
լոր, ուժութեաւ հսկի գտններէ է, որոնց տարիքին  
համրանքը իրարու վրայ զարնելով՝ 851 Կըլլայ Վ.  
սունց ամենէն ծերը 120 տարուան է եղէր. երե-  
րորդ ծերը 1761 թուին Վոռ օի պատերազմին գրու-  
նուելով ինկիվզներու գեմ պատերազմիր է. Այս  
ատենէն հիմա 89 տարի է. ՚ի հարկէ այն ատենն  
ալ 25 տարուան մը կար. տարիքը կրոլայ 114.

տեղ ինկիլմէռուայի մէջ ստակ կրտսած ըլլալը գիտ-  
նալու համար այս դրամական հաւաքումը ինկիլմ-  
փի աղբային պատմութեան հարկաւոր բան մը ըլ-  
լալով՝ ցանկը շինուեցաւ որ յառաջաբանութիւն  
մըն ալ ունի . և յառաջաբանութեանը մէջ ուրիշ  
տեղէ չի ըստած հետաքրքրական պատմութիւնները  
կան . որոնց մէկն է այս : Աստակներուն մէկը Յառ  
անուն մէկու մը գործառունը տպուած է , որ ֆը-  
նտ լուսած փողոցը սրճառուն կը բանեցը-  
նէր . Այն ասենները սուրճը (խանվէն) կը բոսա-  
յի մէջ շատ ասրածուած չէր . Արաբիսյէն ինկիլ-  
մէռուա կուգար . այս մարդը եփելուն կէրապը  
սորմած ըլլալով խանութը եկողներուն համար կ'ե-  
փէր . և ասով խանութի միշտիքները շատցան : Ար-  
ուեստակիցները ասիկայ չի քաշելուն համար վլ-  
ուան ամբաստանութիւն հանեցին , գատաստանի  
քաշեցին մարդը , սուրճ անունով թունաւոր խը-  
մելիք կ'եփէ և խանութն եկողները կը թունաւո-  
ուէ ըսելով : Ասեն մը կը բոսայ նոր բան մոցունե-  
րը շատ գմուարութիւն ունի եղեր . ուրիշ տեղերը  
փորձուելով . աղբէկութիւնը գիտցուած բաները  
անգամ . կը բոսայ մոցունել ուզողը շատ լեզուի  
կուգայ եղեր : մէկ օրինակն ալ ինկիլմիզ աղեղուա-  
կան կնկան մը Արխայի ձանապարհորդ ութիւններն ետ-  
քարձած ատենը ծագի պատրուաը հն մոցունե-  
լու աշխատած ատենը իմացուեցաւ . որ շատ տա-

## **SECTION II**

ՀՐԱԳՐԻ

## ՊՐՈ-ՎԱՐԴԻ ՅՆ-ՀԱՆԴԵ-

# ՀԱՍՏԵՎԱՔՈԼԵՅ